



40 փոք.

ՄԱՐԿԱԹ

40 փոք.

ՍՉԳՍՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԵՐԿԻԾԱԲԱՆԱԿԱՆ
ՏՆՕՐԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՕՔՄԵՏԷԱՆ

ԺԳ. Տարի Թիւ 2

ՄԱՐԿԱԹ

17 Յուլիս, 1899

Բ Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

- ԵՒՍՆ ԴԲ.—Ռէքլամ:
- ԴԻՆՈՂ.—Շաբաթական քրոնիկ:
- ՀԱԶԱՐ.—Դոր Զոյել մը:
- ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԱՆ.—Երկու տիպար հարմեցունքեր:
- ՀԱՃԻ ԴՍՆԻԿ.—Սլուկահաւաքը:
- Յ. Մ. ՀԱՃԵԱՆ.—Կարներ:
- ՄԷՆ-ՏԻՕՂ.—Զուարճալիք:
- ՍԵՂԲՈՍ ՍԷՅԷԻՆԱՆ.—Քարոզներ:
- ՎԱՀԱՆ.—Հարց-պատասխան:
- Էրիկ կնկան փոխադարձ խոստովանութիւնները:
- Ա.—Ակնցիին խրատը:
- Ազգային լուրեր:
- Ծաղիկի հեռագիրները:

Ռ-Է-Ք-Լ-Ա-Մ . . .

Ո՞վ կ'ըսէ թէ ամէն բան չերթար չի յանդեր Ռէքլամի, որ ժամանակակից անտեսողիտութեան, քաղաքազխտութեան, գրականութեան սիրական կուռքն է: Ամէն բան Ռէքլամի համար և Ռէքլամով:

Ռէքլամն է տիրոջ կարծիքը, Ռէքլամն է աւար գրականութիւնը, Ռէքլամն է կրթութիւնը, Ռէքլամն ևս դուռն, և Ռէքլամն եմ ես: Նկարագրի՞ր կը վնասուես, ո՞վ միամտութեանդ, ի՞նչ նըկարագիր, ո՞ւր կը ծախեն զայն. Ռէքլամ՛, Ռէքլամ՛, դարձեալ Ռէքլամ՛, ու միշտ Ռէքլամ՛:

Իբարի, պարկեշտ մարդոց ժամանակը չէ՛ կը խաբուին անոնք որ կը կարծեն թէ իրենց համեստ շրջանակին մէջ կրնան օգտակար ըլլալ. Ռէքլամի արժանի բան մը չըրած, ո՛չ կը փայլին, ո՛չ կ'օգ-

տուին: Ամէն բան հիմա հրապարակի վրայ նետելու մարմաջ մը կայ. յաճախորդ վաստկելու համար բոլորի մը արդար ուէքլամէն սկսեալ մինչեւ ամենաբարձր . . . գրականութիւնն որ այսօր կ'ըլլայ . . . մեր մէջ, առաւել կամ նուազ ղերակչի ու կ'ըլլայ ցուցամուտութեան զգացումը:

Արդարութեան, համեստութեան առաջին պայմանն է Ռէքլամը:

Եթէ չըսես որ արդար եմ, այսինքն եթէ հըրապարակաւ ուէքլամ չընես արդարութիւնդ, արդար չես. եթէ փողոցին անկիւնները կեցած կամ մարդիկ կեցողցած չպոռաս չկանչես, կամ պոռալ կանչել չտաս թէ՛ ես համեստ եմ, անհամեստ ես: Ռէքլամ՛ . . . Դիւղի մը վարժապետը չուղեր այլ եւս աննշան մնալ, կ'ուզէ նշանաւոր ըլլալ . . . յողուածով մը: Երկու կտոր ապրանք ծախող փերեզակ մը շունչը խմբագրատուն կ'առնէ, որովհետեւ աղուոր ապրանք ունի . . . Ռէքլամով: Ուսուցիչ մը չի զիջանիր, անձամբ և իր արժանիքին ընկերակցութեամբ միայն, դիմել ուղղակի հոն ուր պէտք կայ իրեն, այլ կը դիմէ հըրաշապատի . . . Ռէքլամին, կը խոնարհի գեանամամ, և ամենայն պատկառանքով կը թախանձէ ընդունիլ իր խնդրուածը և տեղաւորել զինքը բաց պաշտօնին մէջ: Այլովքն հանդերձ կամ հանդերձ այլովք, սիրելի և աշիմ ընթերցողք:

Մի՛ գործանաք երբ այսքան կը բարձրացնուի Ռէքլամին վարկը. հեղինակներ, վաճառականներ, վարժապետներ, վարդապետներ ամէնքն ալ կը վազեն անոր ետեւէն, նայեցէք որ դուք ետեւ չմնաք, կը զղջաք, կը կարծէք թէ համեստութիւնն ու անփառունակ գործունէութիւնը գրա՞մ կը վաստկենն ձեզ. չարաչար կը սխալիք. դուք ալ ընդհանուր սովորութեան անձնատուր եղիք:

մտէք դետը, լողացէք հոսանքն ի վայր, դահա-
վէժ սուրացէք, դիմեցէ՛ք, ցուցադրութեան դի-
մեցէ՛ք, ծախու ապրանքներնիդ երեւան հանեցէք,
թղթէ . . . ցուցափեղկեր շինեցէք որպէս զի մար-
դիկ դուրսէն նային, կամ ներսէն երեւան ձեր
ապրանքները ձար չկայ, յաջողելու ստուգանիչն
է այս հիմա: Անցան այն ժամանակները երբ խղ-
ճամիտ վարժապետը մէկ մտածում ունէր միայն,
օգտակար ըլլալ իր աշակերտներուն, իր բովանդակ
սիրտն ու հոգին դնել իր խնամոց յանձնուած ա-
շակերտներուն ապագային վրայ, ոգի ի բռին աշ-
խատիլ անոնց կարգալ, գրել սովբեցներու, և ան-
սխալ կարգալ ուղիղ առողջանութեամբ արատասանել
սովբեցներու համար, կանոնաւոր գիր գրել, ընթեա-
նիլ տողեր շարել սովբեցներու համար, անցա՞ն այդ
ժամանակները: հիմա նոր անձնաւորութիւն մը նոր
օրէնք դրած է կրթութեան և դաստիարակու-
թեան համար. այդ պատկառելի անձնաւորութիւնն
է պարոն, մեծապատիւ, գերապատիւ եւն. եւն.
Ռէքլամը: Եթէ դասարանին մէջ վարժապետը յա-
ջող ժամ մը անցուց այսօր, կը փափաքի որ վաղը
ըսուի, խօսուի այդ յաջողութեան վրայ, եթէ ոչ
քէն կ'ընէ, ա'լ չկրկներ: Պէտք է պատմուի թէ ա'յս
անուն վարժապետը՝ ա'յս անուն վարժարանին մէջ,
ա'յս անուն աշակերտներուն դաս տուած ժամանակ,
այս անուն կանոնը ա'յս անուն բառերով բացատրած
ժամանակ, հիանալի՛, սքանչելի՛, ահա այս անուն
հոգաբարձուն ա'յս անուն թաղականի մը ընկե-
րակցութեամբ, յանկարծ մուտ գործեց այդ ա-
նուն թաղին ա'յդ անուն վարժարանին մէջ, և մը-
նացեալը գուշակեցէ՛ք գուք, սիրելագոյն ընթեր-
ցողք, զորս տգէտ կը համարիմ՝ դեռ մեծանուն
Ռէքլամին:

Խղճահարութիւնը գոյութիւն չունի մեր դաս-
տիարակութեան մէջ. «մեր պարտքը կատարած
եղանք» հասուածը այսօր միմիայն իբրեւ աշխար-
հարարի լուծման հրահանգ կուտանք թերեւս
դասարանին մէջ: Ճարիներով անձանձիր և անշուք,
ներքին գոհունակութեամբ միայն զօրացած և քա-
ջալերուած գրագէտ չունինք այսօր, որ պարապի
ուսումնասիրութեանց, շրջէ, շրջշրջէ դանոնք, սըր-
բէ, քերէ, շօշափէ, շոյէ և ապա հրապարակ ելնէ.
«չ, այլ ընդհակառակն երբ քալած ատեն միտքը
բան մը իյնայ, յանկարծ կը գիմէ Ռէքլամին, թե-
ւերը սոթաած, սաքերն. . . հանգրիճած, և ծախ-
պատիկ բազմած անոր առջեւ, կ'սկսի պատմել իր
հրաշքը և անունի, համբաւի ողորմութիւնը մու-

րալ լալաղին: Բայց սկսնակ գրագէ՛տ կամ բանա-
սէ՛ր, մի՛ փութար, եզբայր, մի՛ հրապուրուիր ար-
տաքին շքեղութիւններէն, մտի՛ր ներքին սենեակդ
կամ տունիդ սենեակը, որո՞ճա՛ իմաստները, քննէ
փորձէ պատճառաբանութիւնները, արտաքին նը-
մանութիւններէն մի՛ փորձուիր, մի՛ խաբուիր, ինչ-
պէս երբեմն խաբուեցաւ Եր. Տ. Անդրէասեան, երբ
տարիներ առաջ օրուան Արեւելին մէջ գրեց թէ
Վրաստան պէտք է թերեւս ըլլայ Վայրաստան,
բայց ինչո՞ւ. — որովհետեւ ֆրանսերէն կըսեն georgie,
և Յ յունարէն արմատէ մը ելած, կը նշա-
նակէ եղբր երկիր, և ասկէց մտեցնել զայն մեր
վայր բառին, ուստի և Վայրաստան, և դեռ ուրիշ
շատ օրինակներ :

Սովբեցէք համբերել, եթէ կ'ուզէք խորհիլ
սովբի սովբեցէք համեստ ըլլալ, եթէ կ'ուզէք
զգալ սովբի եղբայրական խրատներ: Եւ ասոնք,
որոնց նմանը չեն կրնար կամ չեն ուզեր առջայն-
պիսի հրապարակագիրներ որոց արհեստն է՝ Ռէք-
լամ, և որոց կարողութիւնն է գերազանցարար
Ռէքլամաբանութիւն, իր բոլոր ճիւղերով ու ա-
ռումներով:

Ա. Տաբաղար

ԵԻՄԱՆԻՐ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Իզմիրեանց մրցանակաբաշխութիւն. — Սահակ,
Մեսրոպ, Իզմիրեանց եւ Կեղրոնական . . . կը գան-
գատին. — Մագրիգիւղի դպրաց պատարագը. — Կեցցէ
Նարյ-Գաբուի Թաղական Խորհուրդը. — Եէ՛նի-Գաբուի
Խորհրդարանը . . . ստոյնի վերածուած:



— Քիչ մը ուշ, բայց թերեւս երբ ըսիմ ձեզի թէ
անցեալ հինգշաբթի Ղալաթիոյ խորհրդարանին մէջ անգի
ունեցաւ Իզմիրեանց մրցանակաբաշխութիւնը 13րդ ան-
գամը ըլլալով:

Հրաւիր զրկուած է՝ ամէն անոնց, որոնք հարուստ
կին, ազնուաշուք էին, կտոր մըն ալ բաժանակրեւոր և
լրագրութեան ներկայացուցիչներու. իսկ ներկայ կին հա-
րուստներէն: փոքր մաս մը եւ վերջիններէն մեծամաս-
նութիւնը:

Աթուները համարներով գրուած կին, եւ մեծ շուք
ունեցողները նստած էին, եթէ չէիր ուղեր տեսնել ներ-
կաներուն երեսը, կրնայիր դիտել Այվազովաքի երկու
սիրուն նկարները, որոնք սակայն քեզի շատ բաներ կը
յիշեցնէին:

Տեղեկագրի ընթերցումը՝ որ Մկրեան Տ. Յ. քահա-
նային վիճակած էր, տարակիւն ետք, խմայանք որ մըր-
ցանակը կտոր կտոր եղած կը, ամբողջը շահելու իրա-

ւունք ունեցող երկի չգոյութեան պատճառաւ եւ հե-
տեւեալները շահած էին, Ա. Տ. Մտկար Եւ Բարխու-
տարեանի՝ Աղտանից երկիր եւ զրացիք եւ Արցախ.—
30 ոսկի Բ. Հայք ի Զմիւռնիա եւ ի չրջակայս.—Հ.
Քօստանի—20 ոսկի.—Եւ Գ. Յ. Մրմրեանի շէն օրեր
եւ այն օրերուն մարզը՝ Տերոյենց:

Իսկ մրցանակ շահեցան Պ. Պ. Պատմաճեան, Գ.
Վանցեան եւ Տր. Տաղաւարեան (Սկսնակ Բանասէր.—
Արեւելի մէջ):

Եւ սրովհետեւ մեր քրոնիկներն ալ սկսած են նեղ
գալ՝ Ծաղկի էջերուն մէջ, չենք ծանրանար այս վերջին
երկերու մասին, այլ կը սպասենք հրատարակուած տես-
նել Տր. Տաղաւարեանի գործն, որուն մէջ կը կարծենք
թէ շատ ու շատ պակասներ կը վիտան՝ քանի որ հա-
մակրելի Տրքթէօրը շէր կրնար իր այնքան զբաղումնե-
րուն մէջ, գլուխ հանել անանկ գործ մը որ նոյն իսկ
Վենետիկեան եւ Վեննական միաբանութիւնները տա-
կաւին շնն յաջողած՝ ունենալով հանգերձ ամէն տե-
սակ գիրութիւններ, յարգելի Տրքթէօրը կրնայ շարու-
նակել իր ստույգաբանական հմտալից գրքերու հրատա-
րակութիւնը՝ որոնք օգտակար են՝ քիչերուն ու միասա-
կար շատերուն:

* * *

Հանդէսն եաք Կեղրոնական վարժարանի սրահ-
ներէն մէկուն մէջ Սահակ, Մեսրոպ, Յովսէփ Իզմիրեանց
եւ Կեղրոնական վարժարան ամէնն ալ տխուր դէմքով
նստած էին, ու վերջին երկուքը՝ Սահակին եւ Մեսրո-
պին, որոնք մարած էին, երեսին ջուր կը զարնէին եւ
թեւերը կը շփէին:

—Ա՛խ կ'ըսէր Մեսրոպ, ա՛խ իմ շինած գրերս ինչ
վիճակի մէջ կը տեսնեմ այսօր, ի՞նչ էր, այս ի՞նչ հանդէս
էր, իմ թուներէս քիչեր տեսայ հոն, հրաւեր զրկուեր է...
բոլոր հարուստներուն, որոնք գոնէ գային, գոնէ անոնք
իրենց կե...քին մէջ հայ գրերով զբաղէին, ինչ էր, սա-
ւաճն ալ հոն էր, չօրապէսն ալ, պանքէոն ալ, տաճկա-
բանն ալ, ո՛ւր էին իմ գրերուս հոգիով փարած՝ զըզ-
րոցական աշակերտները, ինչո՞ւ դպրոցներու բարձրա
գոյն կարգի աշակերտներէն ներկայացուցիչներ չի կային.
վրաս մարելիք եկու երբ տեսայ որ քուկին, Պ. Կեղրո-
նական, քուկին բարձրագոյն կարգիչ ուսանողներէն Յ
ու շիմ սղաքներ, ժամուն դուրը կեցող յաջատներուն
պէս, դուանը առջին կեցած էին սոքի վրայ, եւ հակա-
ռակ եղած ջանքերնուն, ներս շտնուեցան, ինչո՞ւ,
ինչո՞ւ՝ իմ գրերս անոնց իրաւունքն է, անոնք սարա-
ֆէն տակի արժէք ունին, իմ յոյս անոնց վրան էր:

— աղա շնորհակցի՛ր ասորգրիչներու, ղուլիչներու եւ
զրափաճաններու, կողմարարներու բացակայութիւնը, ա-
նոնք ինչո՞ւ չէին եկած:

—Ա՛խ պտղա Սահակ, անոնց ալ հրաւեր չէր գա-
ցած:

—Անոնք որ ամէնէն տակի իրաւունք ունէին ներ-
կայ գանուելու, սրովհետեւ անոնք են որ ամէնէն ա-
ւելի պահեցին ու պահպանեցին իմ գրերս ու այր ու

բէնս. եթէ ասոնք չըլլային, ո՛ւր պիտի գտնէինք այսօր
գրականութիւնը, գրատունները, որոնք Արգային մասնե-
նագարանին պակասը կը լեցունեն եւ հոն շատ անգամներ
կը հանդպէի գրասէր բանասէրներու որոնք կ'երթային
ու գրքերը կը թղթատէին ու իրենց սետումնասիրութիւն-
ները անոնցմով կը լրացնէին. եթէ անոնք ու սպազրիչ-
ները չըլլային ո՞վ մղում պիտի տար իմ գրերուս, ո՞վ
պիտի ընդհանրացնէր հայ լեզուն, եւ ո՞վ պիտի քաջա-
լերէր հեղինակներ՝ որոնք իրենց գրքերը հրատարակուած
կը տեսնեն:

—Յովսէփ Իզմիրեանց.—(ծանր շեշտով) Ինչո՞ւ բայ
բաժին բրին իմ մրցանակս. եթէ արժանի հեղինակու-
թիւն չի կար բնաւ, տալու չէին. բայց քէֆիս բան մը
գնաց այն է մեծկալ զիցաղնութիւն մը բրին որ աչքիս
զարկաւ, Մխիթարեան միաբանութիւնները վերջապէս
յաջողեցան մրցանակ շահիլ, այլ եւս ֆանտազիք վերջաւ-
այդ մասին գո՛հ եմ, բայց շատ կը ջախճ որ այդ ֆա-
նաղիզիին զոհուեցաւ Հ. Տաշեանը, անցած տարի, որուն
գործը շատ մեծ արժէք ունէր:

Մե...ոպ.— Աղա Իզմիրեանց, վիճա՛յս ծանր
է, անոնք որ գիրերովս կը զրաղին, գրեթէ անօթի կը
կը մնան. դուն որ այս կտակը հաստատեցիր, ժողովուր-
դը չօգտուիր քու այս կտակէդ, հապա՛հեղինակները ո-
րոնք զրամը կ'առնեն եւ գրքերն ալ չեն հրատարակուիր:

—Եղբայր ես այդ կտակը հաստատեցի նէ, աժան
գրքեր ծախուելու համար բրի. մինչդեռ բոլորովին սուղ
են այն տեսակ գրքերը որոնք օգտակար են իմ գաւ-
կըններուս. մինչդեռ անգին ծննդական գործարաններու
վրայ գիրք կը հրատարակեն, քու գրերդ կը սղծեն եւ
աժան ալ գին կը դնեն, ամիսներ կ'անցնի եւ սղտա-
հայ գրականութեան մէջ սչինչ կը հրատարակուի իմ
գրերովս, այր բէնն ալ միայն քատթ-վիզիթներու վրայ
տեսնել կը սկսիմ:

—Բայց եղբայր գրափաճաններն ալ անխոյթ են,
անոնք ալ բան մը հրատարակած չունին եւ չեն ալ
քաջալերեր՝ հեղինակները:

—Ի՞նչ ընեն անոնք ալ, իրենց հրատարակած գոր-
ծերը չեն ծախուիր որ:

Մե...ոպ.— Պապա Սահակ, քանի որ իմ գրերուս
յարգը չեն գիտեր, թող ես ասն իմ գրերս, անոնք ալ
ինչ կ'ուզեն նէ թող ընեն:

Սահակ.— Այո՛ մեր Աստուածաշունչն ալ թող ես
տան, որու վրայ այնքան տքնութիւն թափեցինք:

Յովսէփ Իզմիրեանց.— Կը դադարեցնեմ յանձնա-
ժողովը իր պաշտօնէն. ես տուէք իմ կտակս, ես կը փո-
փագիմ որ Եանազարեան վարդապետին քովը երթամ,

Կեղրոնական վարժարան.— Քանի որ դուք այդ-
քան կամքի ոյժ կ'արտայայտէք, ես ալ տաքս գետինը կը
զարնեմ, ինչ կ'ուզեն թող ըսեն, ես ի՛նքայ չեմ երթար
ու չպիտի երթամ, զօրով չպիտի տանին ա՛:

Անտարբերութիւնը որ սենեակին մէջ քիչ մը սն-
գին կ'ըկուած էր կը միմտար «հոգս» գիրերը պիտի առ-
նեն եղիւր, թող առնեն, ինչ կ'ըլլայ Ֆենք ալ գաղղիւ-
րէն կը գրենք, արդէն գաղղիւրէն կը խորհինք կոր:

տակէ ետքն ալ թող գրեր չունենանք. Աստուածա-
չունչը պիտի առնեն եղեր, թող առնեն, որո՞ւ հոգիար-
դացողը ո՞վ է. մենք հիմայ նիւթապալտ ենք, կրօնա-
կան բաներու պէտք չունինք, վարդապետ չպիտի ըլլանք
եւ ոչ ալ եպիսկոպոս եւ անկէ ետքն ալ ծայրագոյն ե-
պիսկոպոս. Իզմիրեանցը իր կտակը ետ պիտի առնէ ե-
ղեր, ա՛ւ եղբայր, ա՛ւ, տո՛ւր տէ ինչ խեր տեսանք, մենք
դրականութեան պէտք չունինք, բարա վաստկիլ կ' ու-
զենք, բարա պապամ, բ՛րա, դուն ալ կորուսէ Կեդրո-
նական վարժարան, գոցուէ, փա՛ուէ, գնա՛ կորիր Միա-
ցեակին քովիկը, մեր զուակները օտար վարժարան կը
դը՛կենք, Փռէնները ողջ ըլլան:

* * *

Նարը Գործուն ալ գիտցածդ չէ. թէ եւ ինք պըզ-
տիկ տեղ մը՝ բայց մեծ մեծ գործեր ունի, հիմա՛լ ալ
գարաց դասուն դէմ ունեցած խուլ հակառակութեանը
վերջ մը տալու համար կը վճռուէ անոր անդամները:

Խնդիրը չահեկան է եւ մեզի բաւական խնդացնելու
նիւթ կը մատակարարէ:

Ամէն գարաց դասեր՝ տարին անգամ մը պատարա-
գել տալու իրաւունք ունին «ի հանգիստ հոգւոց հիմ-
նադրաց եւ բարերարաց» թէ եւ հոգ չէ թէ հիմնագիր-
ներն ու բարերարները տակաւին ողջ ըլլան, այսպէս չէ՞ր
Մագրիգիւղի գարաց դասուն ծանուցումը, որուն մէջ
կ'ըսուէր թէ «գարաց դասուն Դրդ տարեդարձին առի-
թով, պատարագ պիտի ըլլայ «ի հանգիստ հոգւոց հիմ-
նադրաց եւ բարերարաց»»

Բայց եթէ ես ըսեմ թէ հիմնագիրներն ալ, թերեւս
բարերարներն ալ ողջ են, ի՞նչ պիտի ըսեն, քանի որ Դ
տարին մեծ ժամանակամիջոց մը չէ, որ ամէնն ալ մեռ-
նին, թաղուին եւ հոգեհանգիստ կարգանք . . . վրանին:

Կը հասկնանք թէ Պալատու գարաց դասուն ծա-
նուցման հետեւած են, բայց անոնք 130 տարուան գո-
յութիւն ունին, իրաւամբ անոնց հիմն սղիրներն ալ, բա-
րերարներն ալ մեռած են, եւ այս հաշիւներով Մագրիգիւղի
գարաց ծանուցման տակի թուականը պիտի ըլլար 2019
եւ ոչ թէ 1899. տեղը չէ յիշել . . . գորտին եւ կովին
առակր:

Ո՛վ գարաց դաս Մագրիգիւղի, նայէ որ գալ տարի
այդ կերպ ծանուցում չտաս, քու ծանուցմանդ իրաւուն-
քը չատ չատ սա տեսա՛ր կրնար ըլլար «Մագրիգիւղի
գարաց դասուն ննջեցեալներու հոգիներուն համար պիտի
պատարագէ եւն»:

Բայց անցնինք Նարը-Գարուի պատմութեան՝ ներո-
զութիւն խնդրելով մեր ընթերցողներէն՝ որոնք վստահ
եմ թէ այս պարագային մէջ համբերատար օգիտով՝ մեզի
մտիկ ըրին, մեր ընթերցողներու սրամտութեանը փոտան,
իրենց սովորական ներող չէ՛րէն, չէ՛ մըն ալ կը քա-
չենք իրենց վրայ:

Նարը-Վարուի գարաց դասը, կ'ըլլայ որ անցած
տարի իր տարեկան պատարագը ընել կուտայ եպիսկո-
պոսի մը, այդ օրը պատարագիչը վարժարանին համար
աղւոր քննադատութիւն մը կ'ընէ եւ վերէն վար դորս

դու պատուիրեցեր կը լուայ, այս տարի ալ կըր զըպ-
րաց դասը իր պատարագը ընել կ'ուզէ, թաղ Խորհուրդը
իր ամբողջ աշխատութիւնը կը թափէ եւ արդեւ կ'ըլ-
լայ այդ պատարագին:

Դարաց դասը որ 20 տարուան գոյութիւն մը ունի
եւ թէ եկեղեցւոյն պայծառութեանը ծառայած եւ թէ
գարոցն ալ օժտած է՝ թանգարանով մը, այդ մեքենա-
յութիւններուն հանդէպ կը վշտանայ (որո՞ւ, Աստուծոյ)
եւ կ'առնէ կը քալէ:

Թաղական Խորհրդին ալ չուզած բանը, Բան.Ֆե՛ւ կը
մնայ գարաց դասուն միբար բայ բաժին ընել, ան ալ
բան մը չէ, ի գիմայ Թաղ-Խորհուրդին, Յ թաղական ա-
ղաներ կ'երթան գարաց սենեակը, դուռը կը կոտրեն,
կ'առնեն ինչ որ կը գտնեն, դրամն ալ կ'առնեն . . . ինչ
որ չեն գտներ հոն:

Սահակ վարդապետ որ իր սենեակը նստած էր, այս
տեսարանին հանդէպ կ'ըսէ— «ձօ, տղաք, ի՞նչեր կ'ընէք»
— Հայր Աուրբ, Ս Պատրիարքին հրամանն է:

— Ծօ, իմ գիտցածս, Ս. Պատրիարքը անանի բան
չըսեր:

— Չէ, Հայր Սուրբ, «ան+է էլէէ, Պատրիարքարանէն
ըսին»

— Տէր ողորմեա, Տէր ողորմեա, ի՛նչ կ'ուզէք նէ ը-
րէք:

Թաղ. Խորհուրդը իր այս քօջագործութենէն ետքը
կը խորհի որ ինչո՞ւ գարաց դասը իրաւունք ունենան
պատարագ ընել տալու եւ Թաղական Խորհուրդները ոչ,
միթէ իրենք մեռած ննջեցեալներ չունին, մայր կամ
հայր, զաւակ կամ նշանած եւ կողակից, այո՛, այո՛՛ իրենք
պատարագ ընել տան պիտի իրենց ննջեցեալներուն հա-
գիներուն համար, ու աստեպետը հետեւեալ պատագամը
կ'որոտայ:

— Պէտք է յառաջիկայ կիրակի պատարագ մը ընել
տանք:

Պատարագը կը մատուցուի—գարաց դասն ալ իր
պատարագը ինքզինքովը կ'ընէ, ինքզինքը զոհելով—նա-
խորդ շարժուն պատարագը կ'ըլլայ Նարը-Վարուի ե-
կեղեցւոյն մէջ:

Այս առիթով թաղային սնտուկը կը առե՛ի հետեւ-
եալ դումարը:

	ՂԵՂ
Պատարագիչ	216
Եկեղեցւոյ լուսարարութեան	35
Կառքի եւն.	28
Լրագրաց աղդ	40
Կերակուրի, եւ.ի տունը	108
Եւ որովհետեւ գալի չկար, դուրսէն գալիքի հմր.	80

	507

Ահաւասիկ մտտա մը . . . Նարը-Վարուէն եկած, եւ
եթէ Աստուած մի արասցէ ամէն թաղ հետեւի, այն ա-
տեն տարեկան 200 ոսկիի դումար մը պիտի ծախսուի . . .
Թաղականներու ննջեցեալներուն համար, արդեօք կա-
րելի չէ՞ որ այդ դրամը հաւաքուի եւ զրկուի Մայր եկե-
ղեցիի թաղ. Խորհրդին, որպէս զի իր պարտքերը վճարէ:

* * *

Նուազ անտրամաբան չէ նաեւ Ենի-Պարուի Թա-
ղական Խորհուրդին խորհրդարանին. . . սալոնի մը վերա-
ծուլը. ալ ամէն ինչ լինցած է. . . Ենի-Պարուի մէջ,
եւ ալ բնաւ պէտք մը չիկայ եղեր եւ մնացեր է
միայն զարգարել խորհրդարանը, ուրտեղ ամօտները
գեղեցիկ. . . եւ թիկնաթուռները թաւ չկայ եղած են քանի
մը շարաթներէ ի վեր:

—Սիս կ'ըսէր, Գուս-Պարուի Աղքատախնամի վա-
րիչներէն մին, մենք ելր պիտի կրնանք կահաւորել մեր
սենեակը. է՛ շիտակը, ինծի համար բնաւ կարեւորու-
թիւն չունի եւ մեզք Նի-Պարուի Թաղ-Խորհուրդին որ
ասանկ տղէտ գործ մը տեսու. մենք այդ թաղական-
ներուն վրայ հաւատք ունէինք թէ գործունեայ մարդիկ-
ներ են, բայց չեն եղեր, իսկ դուք Պ. վարիչ Աղքատա-
խնամի, դուք, հոգ չէ, այդ պարզ սենեակին մէջ նստէք,
դուք ազքս առթեան կեդրոնն էք, դուք արցունքնե-
րու շանարանը եւ դուք չաւած սրտերու միթարանքը,
ձեր երջանկութիւնը ձեր խղճին մէջ մնաւեցէք. դուք
թաւ չեայ թիկնաթուռ պէտք չունիք, աղքատը երբ ձեր
սենեակէն ներս մտնայ ա՛խ քաշելու չէ, իր տունին կա-
րասիներէն ուրիշ քան սենեկու չէ, միայն ձեր սենեա-
կին մէջ նայեցէք որ կանանց ծածկոցը միշտ նոր մնայ
ու ձեր սիրտը միշտ բարի ու միշտ վեհանձն:

Այս է ձեր պարտքը Թաղական Խորհուրդներ եւ
Աղքատախնամներ. . . աղքատաց:

Դ՛ ՏՈՂ

Ն Ո Ր Զ Օ Յ Ե Լ Ս Ը

Անցեալ շարաթ մտիկ ըրիք Տիւղէկեանը, որ համար-
ձակութիւն առնելով բանաստեղծներու յատուկ եղող
համեստութենէս՝ գրիչը ձեռքը առած կը հայհայէր այն
գրութեանս գէժ, որ իր ստային կարողութեան հետ
խտոր կը համեմատի:

Բայց փորձառութիւնս, այսինքն սոյնօրինակ Զօյլի-
ներու հետ ծանօթացած ըլլալս արդէն զգացնել տուած
էին զլիտս գալիքը եւ դժկամակամ էի նախապէս իրր
բանաստեղծ երեսպու: Բայց ի՞նչ էր դժկամակութեանս
պատճառը ա՜նա հարցում մը որու շատ սխալ պատաս-
խաներ սրուեցան: Ծառեր կարծեցին թէ բանաստեղ-
ծութեան երբէք ընդունակութիւն չունիմ եւ ինչ որ
արտադրէ գրիչս՝ անշուշտ լղրճուկ բան մը պիտի ըլլայ.
ուստի, այսպէս նախապաշարեալ ըլլալով սխալ սխալ
տեսնելու, անխմատ դանդուր ակնոցովը դիտել այն զը-
րութիւնս՝ որ, պարծանօք կ'ըսեմ թէ, զիս պիտի անմա-
հացնէ եւ յաջորդ գարեբը միշտ ներսօղներ պիտի զըտ-
նեն յիշատակիս նախընտրու համար. ասիկայ այս՝ պարծա-
նօք կ'ըսեմ եւ ասով արհամարհած կ'ըլլամ ամէն խրճ-
բը անք, որք նոր երեւան ելլողի մը շուրջը կ'երեւին:
Բայց այս ստուերները կը ծառայեն միայն ճշմարիտ սա-
ղանդները լաւ եւս երեւան հանելու. ասոնց օրինակները
գրական եւ ընկերական պատմութեանց մէջ կը վխտան:

Վօլդէր կ'ըսէ (կեցիր նայինք սա Տիւղէկեանը Բ-
Երբէ մէջ կրնամ խղղել):

Սյո՛՛ Վօլդէր կ'ըսէ օրնախը քննադատ մը արուես-
տագէտ մը կ'ըլլայ, երբ ունենայ շատ գիտութիւն եւ
ճաշակ, առանց նախապաշարման եւ առանց նախանձի:՝
Եւ կը տեսնեմ թէ աւա՛ղ (իր բանաստեղծ կը գրեմ
կոր «աւաղ» մը օլաւն քշելու եմ) Պարոն Տիւղէկեան ոչ
պէտք եղած գիտութիւնը ունի գէթ հասկնալու համար
քննադատութեան գերն ու նշանակութիւնը եւ ոչ ճաշակ
հասկնալու համար այն բանաստեղծութիւնս՝ զոր յոր-
դատատ զգացմամբ տողաշարեցի (ղէշ բառ չէ. . . հէ՞)
այլ սփսո՛ս (ձայնարկութիւններուն չէլէքը կոտորելու
չգար) ունի նախապաշարում եւ նոյնպէս առատ նա-
խանձ՝ որով կը կարծէ նսեմացնել քերթողական հան-
ձարս եւ ազտուել բանաստեղծի պատմութեանս:

Բայց խնդրեմ, ի՞նչ կար պակաս բանաստեղծութեանս
մէջ. ջրակարայտ, ծիծաղանք, գրգռակի, վաւիտուն, հեծ-
կըլսանք, նազանք եւն. եւն. այսչափ բառեր զանուե-
լէն յետոյ քաշքշել. . . շիտակը այսչափ յանդգնութիւն
Տիւղէկեանէ մը միայն կրնայ սպասուիլ:

Թող թուք ու մուր Ժայթքէ, այլ միանդամայն հա-
մոզուի թէ ոչ կամ կանուխ ճակտիս վրայ պիտի տես-
նէ դախնեայ պսակը (շատ վերէն թռանք ա՜մ. . . ինչ
է նէ):

Այս պահուս միտքս կը բերեմ իտալացի Թա՛՛՛՛ որու
հազներգած մէկ բանաստեղծութիւնը 20 տարի շարու-
նակարար քննադատուեցաւ իբր վատթարագոյն գործ,
բայց. . . յետոյ Աբեօթօին հաւասարեցուցին. միտքս կը
բերեմ նոյնպէս Զերթնիէզը՝ որ նախ զիւրազներգակի
տիտղոսին բացարձակապէս անարժան համարուելէն յե-
տոյ Հոթերի եւ Վերթէլի կարգը դասուեցաւ: Զէ՞ մի որ
Աբեօթօրէն եւ Զօյլէ, Յէնէլն եւ Սիլօթերի, Վօլքեր ու
Տէֆօթիէն քննադատուեալ են, բայց ո՛հ (՞) իրարմէ որ-
չափ տարբեր (Աս եւրէն մը անուաներէն Տիւղէկեանի
աչքը չկրցայ վախցնել նէ՛՛ ա՛լ վախցնելիք չունիմ):

Մինչեւ հոս ներածութիւն է քիչ մըն ալ Տիւղէկ-
եանի հետ երես աւ երես տեսնուինք:

Շիտակը ըսե՛մ քեզի սիրելի Տիւղէկեան, եթէ ինծի
100 ոսկի ալ տային, անցեալ շարաթուան գրութեանդ
տակ ստորագրութիւն չէի գնել (պոչի ցաւէս է) եւ ին-
չու գիտե՞ս. վասն զի տեսայ թէ քու իսկ խօսքերովդ
բառներդ կը ջրեւ կոր ու շիտակը փոռք տալու ես,
ինքզինքդ չա՛տ երջանիկ համարելու ես որ փաստաբան
չես եղած. վասն զի ապահով եմ թէ՛ գործ չգանալով շա-
ճաւը քեզի պիտի ծախելիր:

Բայց ի՞նչ էր գրածդ. — երեկոյթի մը ներկայ զըտ-
նուած տանդ պարել չգիտնալուդ համար ուրքի չես
ելլար եղեր, վասն զի օլուխին չօծուիին ասջեւ ըէզիլ
պէթնամ ըլլալ չես ուղեր եղեր, չեմ գիտեր ինչ կ'ըլլաս
տէյի չես գիտեր ինչ կ'ընես եղեր. թախում մը ախչէկա-
յին քարոզ:

Եւ քու իսկ խոստովանութենէդ համարձակութիւնս

անհերժելի յարգանք զիտեւ կուտամ ո՛ր Տիւրքիեան թէ, այն մարդը որ շէնք շնորհք ճամբայ քաշել չգիտեր, երբէք պէտք չէ համարձակի կարծիք յայտնել բանաստեղծական գրուածոց վրայ (այս հաշուով ուրեմն կազերը եւ անգամալոյծները բանաստեղծական քննադատ չեն կրքնար ըլլալ) եւ այն մարդը որ բնաւորապէս եւ մտաւորապէս ազնիւ սովորներն է, պէտք չէ խառնուի խոստովանելիքի եւ նոյն իսկ քիչ չեղբայրացի լազարոսի ասպարէզը չէ՞ այն ընթացքով որով վտանգուած են գաւազան չունեցող անձերը: Բայց յանցանքը քուզիք չէ՞ այլ ան արեւելի խաֆայը, չարկամ պէյիւնի, սալօզ տիշտիդ որ մնացեալ ահաաներուդ պէլան՝ քաշած ըլլալով հանգերձ, սքցանովը չաւեր, չարեր բերանդ ու պէս զի քիչ մը հանգստութեան երես տեսնայ թէ ինք, եւ թէ ձեր հարհարապատիւ խածանութեանդ ամենախոնարհ ծառայն:

Մէյ մըն ալ երբ կը փաղաքչես կոր զիս. բայց այդ կարգ մը գովեստներդ համբարով մատնութիւն ըլլալը չհասնալու չափ ապօրէշ կարծեցիր զիս Պէ արտար, վազ անցայ քու գնահատութենէդ ալ, քննադատութենէդ ալ. վասն զի երկուքն ալ թուանչանի մը ձախ կողմը դուրսած զէրօին չափ արթէք շունին ինձ համար (անանկ է նէ ինչո՞ւ ջարդ բուրդ կուգամ կոր): Արդէն ըսած խօսքերէդ գրական ճաշակդ յայտնի չեղա՞ւ կը կարծես. բանաստեղծութեանս կարնապիտ ազմանը ըլլալը քու կարնապիտանման ուղեղիդ մէջ գոյութիւն կրնայ ունենալ:

Ինչֆդ գարու համար, մառուլի վրայ բանաստեղծութիւն ընելու եմ եղեր, կոշտը սիրուն աղջկան մը նըմանցնելու եմ եղեր. (յը նմանցնեմ, բայց ինչ օգուտ, աղջիկ չունիս) քանի մը հոգի մառուլ կերած ատեն մարդ ինքզինքը ճանաչան կը կարծէ գրելու եմ եղեր. (մառուլ ուտելդ տեսնայի նէ կը գրէի) մարդիկ իրարու փոխան ծաղիկեփունջի՞ մառուլ զրկելու են եղեր. (պիտէ ընեմ, բայց պակիդ հարմիրքին կը սպասեմ կոր) մառուլին քիչ-աչիք ըլլալը գրելու եմ եղեր (կը գրէի բայց քու գրութենէդ ետքը ընթերցողները կարծեմ այդ գեղին պէտք չեն ունենար) չեմ գիտեր ինչ ըսելու եմ եղեր, չես գիտեր ինչ գրելու եմ եղեր. ասոնք ամէնն ալ տիշտիկային քարոզներ են՝ զորս մոռի ընելու համար երանելիին համբերութիւնը ունենայն ալ չբաւեր, քան անգամ ձերմակեղէն փոխելն ալ չբաւեր:

Վերջաբան

Ես բանաստեղծ եմ եւ բանաստեղծին ալ ինչպիսին եմ. դատափետեցիք, հարածեցեք զիս եւ ես ուրախ պիտի ըլլամ վասն զի այդու պիտի դատաւրելիմ Պզատօնի՝ որ հարածուցաւ, կալիլէի՝ որ դատաւարտուեցաւ, Պաքօնի, Տէքարթի, Աբինօղայի, Գոնտիլյաքի՝ որք քըննադատուեցան եւ որք յետոյ փայլեցան, կը փայլին եւ պիտի փայլին, կուրացնելով այն աչքերը՝ որք նախանձով կը վառէին: (Այս հատուածիս վեմութեան ըսելիք չկայ . . . հէ՞): (*)

ՀԱՉԱՐ

(*) Տիւրքիեանի պատասխանը յառաջիկայ թուով (Ծ.Ն. ԽՏԲ.):

ԵՐԿՈՒ ՏԻՊԱՐ ՀԱՐՍՆՑՈՒՆԵՐ



Օր. Թացիկ Փարալեան՝ դուստր Նասրօղլու Ջուլթարու Փարալեանի, ներկայիւս կուգամ յայտարարել Պատ. Ծաղիկի միջոցաւ թէ վերջապէս սրախ վրայ քար դնելով որոշած եմ սոքս գրութի՛ն եւ գրուես ալ սոքի վերածել, ձեռք տալով երիտասարդի մը որ աշխարհային խըցոցիչ կեանքէն քաշուի կ'ուզէ:

Նախ կը վտահեցնեմ ձեզ թէ հազար կարմուռի պլլի՛ններ կը բռնեմ, որոնք Պատ. Թագի կը լրջալայն ա արկղին մէջ հինգ տարիներէ ի վեր քուն կը քաշեն անվերջով, սպասելով փեսացուի մը անօթի ճանկերուն, որ քայ գրու մէջ առ ի վճարել հարսանեկան ծախքերը՝ այլովքն հանդերձ: Գեղեցիկութիւնս շատ գովելի չէ: Ունիմ սեւ սեւ աչքեր ու սեւ բիւրեր որոնք ահեռանալու վերայ են. սեւ մազեր, որոնց մէջէ ձերմակները մինչեւ անցեալ տարի կրնայի հոմարել՝ բայց հիմա անոնց թիւը քառասուսի տրմատին հասած են: Գարով տարիքիս . . . Լուստահողի մայրս գիտէր ու հետը տարու. բայց կրնսք գուշակել երբէք ձեզ Բերայի մեծ հարկերը, երբ հոն կը բնակէինք, հարկը չորս թիւ փոյտաչէս ուտելը, որուն դրան մօտ սեօյիւտիւ ծառ մը կար ու այդ ծառին տակ քրօջ վարտիկները կը կարկտէի (յնչեցէք որ ՀԱՉԱՐ ոսկի ունիմ): Հասակս մըջակ է, քիչ մը ծուռ կը կոխեմ, որու համար կօշիկներուս դուրսի կողմերը երկաթ նալջա գամել կուտան: Ծիտակը խօսելով միս չունիմ ու բանա կալի մտը ինձմէ վար չի մնար. սոխի զարի չափ թափանցիլ եմ. (չի մտնաք որ ՀԱՉԱՐ հատ ալ սալի ունիմ):

Մայր չունիմ գլխուս վրայ միշտ խօսող, բայց չորս մօրաքոյրերէս, որոնք փոխն ի փոխ տունով տեղով, չօրուխով չօճուխով մինչեւ անգամ բողբիջի թախըմներով կուգան սեզի կենալու:

Դուռերնիս մարդ չի դարներ, եկողներուն՝ չունեք պատուհանէն կը քաշեմ: Ինքզինքս մարդու չեմ ցուցուցած՝ թուայթովս պատուհանը կը նստիմ: Հայր շատ չեմ ուտեր՝ քիւլպաստըն բերնէս վար չիցնար (սակայն ՀԱՉԱՐ ոսկի ունիմ, չի մտցուի): Հագուես հինցնել չեմ գիտեր՝ ամիսը անգամ մը նոր կը շինեմ: Քուս շատ կանոնաւոր է՝ մինչեւ անգամ կը խուլամ: Ծոգեհաւ նրատիւր չեմ սիրեր՝ զուգաթի նաւաները հաճոյք կը պատճառեն ինձ: Ահաաներս ամբողջովին քաշել տալու քաջութիւնը ունեցած եմ. գիշերները կը հանեմ եւ այնպէս կը պառկիմ: Դպրոցը ինչ է չեմ գիտյած՝ ստորագրութիւնս խաշով մը կը կնքեմ. կամ մատափս կը նշանակեմ (ՀԱՉԱՐ ոսկի ալ չէք մը ունիմ գրպանս):

Վերոգրեալ բարեմանութիւններովս հանդերձ, զիս ի կնութիւն խնդրող թեկնածուք, պէտք է գիմեն հետեւեալ հասցէին՝

Ձիլի սուտու Վրթկաճեան, չիրքին վէ փայլալը գրգլար ամէնթօսի, ինսիզ ատա թիւ 15 . . .



Նկատելով որ ցորչափ համեստութեան զիմակը կը կրեմ պարզորէն՝ նկատելով որ ցորչափ հարիւրաւոր խլա- վուզներ պար բռնած կուտլը լօխմաներու շուրջը, տնարկ մը անգամ չեն նետեր մեզ նման ծախու կուտարդեան- ներու, եւ վերջապէս նկատելով որ ամուսնանալիք երի- տասարդները իրենց գործը չտակելու համար մութի մէջ կոյր զիւրայն ձեռք կը խնդրեն ոսկիի տոպրա՛ններուն, առանց ուշադրութեան տանելու այդ ոսկիներու տի- րուհւոյն տգեղութիւնը, ուստի ես Սր. Գեղեցիկ կուտ- սըզեան, որոշեցի պատուարժան Մարիկի միջոցաւ պո- ռալ ամուսնական աշխարհին եւ գիտցնել Յէպի տէլիք թեկնածուներուն, թէ զեռ տէրտէրը չկարգացած, անգամ մը լսեն տկար ձայնա եւ ապա փաթթուին ոսկիներուն որոնք գիտեմ թէ մէկ մէկ խայթ պիտի ձգեն մարմնոյն վրայ . . . :

Ես Սր. Գեղեցիկ կուտսըզեան, դուստր Բաստրը- մաճի Հաճի Փիլիպպոս աղայի, ունիմ մայր մը կլորիկ եւ երկու քայրեր զպրոցական: Բարեմասնութիւններս են՝ տոմարթէպի փլիւզ թանէլի, բարակ խրջմա ձեճել, ա- ռանց արինայի օժանդակութեան տախտակները բառըլ բառըլ փայլեցնել, տիվալ եւ սիւզէնի բարակ տեսակ- ները, չորսպի կարկտան ձգել, խույրուխ ետզին հալե- ցընել առանց պոչի հոտի հետքը ձգելու, առանց հա- յիլի նայելու բուսուայ քսել ու մազ շտկել, հացագործին պայէամը տալով տեղը թարմ հաց փոխել, փայտի կը- տորտուքով ձուկ տապիկել, ստակի համար զիմողները լոլոզելով ճամբու գնել, առանց աճառի, ջէօյէնով ձեր- մակեղէն լուսլ եւն. որք զիտեմ թէ արդի էսնաճի դու- սակարգին խուճկով մոմով փնտուած բարեմասնութիւն- ներէն են: Գալով գեղեցիկութեանս՝ պայծառ ու վճիտ դէմք մը, որ տեսնողը անգամ մըն ալ կը դառնայ հե- տաքրքիր Մովերու պէս մագեր մէջքս ի վար, պոչով պոչով աչքեր, աղեղի պէս յօնքեր, անպակաս ձերմակ ախոսներ, զոյգ մը անծակ ականջներ ոչք չի ծակուած ըլլալուն համար կծծիներու քով յարգի է (մի մու- նաք սակայն թէ ԿՊԻՏ չեմ բռներ) հասալիս համար Քի- տան է կըսեն՝ չեմ գիտեր թէ յարգի՞ է . . . , այնչափ թեթեւ կը կոխեմ որ բնաւ կոչիկ չեմ հինցներ, պարզ բուտրայ կը գործածեմ եւ հոտերուն մէջ օ տը քօլօնը կը նախընտրեմ:

Յանցանք մը՝ եթէ երբէք յանցանք կրնայ համար- ուիլ, սա է թէ, օրը չորս անգամ կը ճաչեմ. այդ ալ ա- ոռղջութեանս մէկ զօրաւոր ապացոյցն է: Գիշերները անխոս կը քնանամ միմիայն ակտաներուս կծրթուքը քիչ մը անհանգիստ կ'ընէ քովս պառկողը . . . պտուղ- ներու մէջ վարունկը կը սիրեմ իր աժանութեանը հա- մար: Նախանձ բնաւ չունիմ, բայց վրաս խօսող լեզու- ները, առաջ Աստուած, կը պապ անձեցունեմ: սիրահարու- թիւն չեմ սիրեր բայց ոլորուն պիւտերէն կ'ախարհիմ. ե- ռիտասարգութիւնը կը սիրեմ՝ բայց մատուցներուն մե- լանի հետքը դեռ չանհետ սցած դպրոցական շրջան ա- լարտներուն քիթ չեմ քսչեր: Ահալուհի մը պէս կը քալեմ ու բնաւ չեմ քրտնիր (խկոյն սրտերնիդ չի փա- փախէ՛ . . . ԿՊԻՏ չունիմ) քիչ մը գաղիերէն կը խօսիմ

բանաստեղծութիւն չեմ կրնար ընել: Սիրահարական նա- մակները քիչ մը ուշտուրմիշ կրնամ ընել, սակայն գրած- ներս անպատասխան մնալուն համար, վազ եկած եմ այդ սէվտայէն. մութը կը սիրեմ՝ լոյսը գործիս չի գար, խիղճ մը ունիմ որ կը պաշտեմ, սիրս մը ունիմ որուն կ'ան- սամ, հոգի մը ունիմ՝ ո՞րու տալս կը մտածեմ եւ անա ինչու եկայ ներկայիս հրաւեր կարգալ ամէն անոնց՝ ո- ղոնք կը փախաքին բոլոր բարեմասնութիւններովս հան- գերձ ձեռք խնդրել ինձմէ, քով գիտնալով սակայն թէ զրամ ըլլալով զրպանիս մանտրուքը, ճէհէզ ըլլալով ա- մառուան պսամս բէշս, եւ զոհարեղէն ըլլալով մատի հազիք մատնիս ունիմ միայն թեկնածուք պէտք է դի- մեն՝

Ձիւրիւք տուտու Ալվապեանի, էօքսիզ վէ կուտ- սըզ գըզլար աճէնթօը Թուստապուլ, Իշրիշիբէն փողոց թիւ 1 . . . :

ՎԱՅԱՆ ՓԱՓԱՁԵԱՆ

Մ Լ Ո Ր Կ Ա Ն Ա Բ Ա Ք Ը

Ականջին խօսի բանաստեղծներուն. ո՞րչափ սխալի բարկանան արդեօք երբ կարգան խորագիրս, նկատելով թէ՛ իրենք կրնային միեւնոյն խորագրին աակ բանաս- տեղծական հիանալի տողեր ստեղծել, կարգացողին աճ եւ մլուկներուն սարսափ պատճառելով:

Կը մտածեմ երբեմն որ, արդեօք մեզի պէս, ոչ-բա- նաստեղծներու վրձակ սձ է գիշերները 1—2 ժամքը- նանալէ վերջ, 4—5 ժամ ալ անկողնին մէջի մլուկները, հազարաւոր եւ բիւրաւոր այդ անխիղճ արարածները մէկիկ մէկիկ ձերբակալելով լամպարի շիշին մէջը լե- ցունելու տխուր ճակատագիրը . . . կը մտածեմ նաեւ թէ արեւը մարը մտած ժամանակ յուզուող, արշալոյսը ար- թընցած ժամանակ արտասուող եւ եշլէնէ անկիղիջ ճա- ուապայթները քամահրող մեր բանաստեղծները այս հեղ- ճուցիչ տաք գիշերներուն՝ արդեօք իրենք ալ մեզի պէս կը նեղուի՞ն, քանի որ անոնց զգալու կերպը մերինէն բոլորովին տարբեր է, եւ իրենց հետ բացարձակապէս . . . անհաշտ ենք:

Կ'ուզէի հասկնալ թէ՛ այն պահուն, երբ այդ ա- թիւն կզալ մլուկներէն մին եւսե քեօքնին փակել, ուրիշ մը ականջին մէջը, եւ երբորդ մըն ալ իրենց համբոյրի համար ստեղծուած կաթնաթոյր շրթներէն սաչիկներ առնելու աշխատէր, այո՛, կ'ուզէի հասկնալ թէ՛ ամէնէն աւելի ո՞ր զգացումները, ո՞ր սարսուռները եւ կամ հո- գեբանական ի՞նչ տեսակ զգացողութիւններ են որ, զի- րենք տողորած են այդ պահուն եւ թէ՛ իմաստասիրա- կան ի՞նչ տեսակ ուսումնասիրութիւններ կարելի է ընել անոնց վրայ:

Մենք՝ ոչ-բանաստեղծ եւ հետեւաբար սարք մահ- կանացուներս, այդ պահուն՝ այո՛ այդ պահուն միայն քիչ մը կը յուզուինք՝ եւ անմըջապէս, հայհոյել բային ուսումնական եղանակ ներկայէն սկսելով, մինչեւ որ

անցեալ բոլորներէն ինչ որ հասնինք անկողինին մէջ, շուրջը, վրան, տակը, միջակը, քովը մէկ հատ մը խակ մնացած չըլլար, որով թէ՛ մենք հանդարտած եւ թէ՛ անոնք ջնջուած կ'ըլլան, թերեւս մլուկահաւաքութեան այս ձեւը, շատ փէկո՛ւտ կամ փոքր եւ կամ նուազ բանաստեղծական գտնէք, եւ սակայն մեզի համար շատ բնական եւ շատ արմատական միջոց մըն է, եւ թերեւս մեր մտածելու եւ խորհելու ձեւերուն այս մեզի նպաստաւոր տարբերութեան շնորհիւ է որ, ձեզի չափ ոչ յուզում եւ ոչ ալ սարսուռ կը կրենք մեր սրտերուն մէջ, եւ ոչ ալ այնքան խորհուրդ մեր հոգւոյն ծալքերուն մէջ:

* * *

Բանաստեղծական վերոյիշեալ մլուկասարսուռ տղերուն առիթ տուաւ, մեր դիմացի տանը փողոցին վերայ նայող սենեակին մէջ, անցեալ դիչերուտան պատահած մէկ ծիծաղաշարժ արարուածը, զոր սիրտի պատմեմ ընթերցողներուս համասօտ կերպով:

Այն տունը ուր հիւր էի, ճիշտ դիմացի տանը մէջ կը բնակէր թողին . . . նպարավաճառը. կ'տաէի այդ մայրը այն թուականէն, երբ իր քովը 15—20 տարիէ ի վեր աշխատող սպասաւորը ճամբուց . . . 4—5 հատ կաղին կերած ըլլալուն համար, երբ ինքը իր խանութին քովիլը գտնուող էջէ՛ծպէ՛ծիին փուսը եփած գլուխները կ'ուտէր, օրը օրին, աւանց կուտ մը վճարելու եւ կամ սղախի բան մը կը վճարէր մեծ կռիւներէ վերջ . . .

Այդ դիչեր քունս չեմ գիտեր ինչու չէր տարած, պատուհանին առջեւ նստած, երբ երկինքին վրայ կածկըլտող բիրբաւոր վառվառն աստղերը կը դիտէի, մէկէն ի մէկ նպարավաճառին սենեակը լամպարի լոյսով փայլեցաւ, եւ ահա կլորիկ մարդ մը, սեւ աչքեր, յօնքեր, սեւ մօրուք, մէկ քանի քաշ հացով լուրիս կերող՝ եւ երեք չորրորդ տակառ ջուրով լեցուն խոշոր փոր մը, այս մարդը վարսիք չապիկով, անկողինին վրայ նստած երբեմն ինքն իր վրայ կը գլորէր, եւ հակառակ իր մարմնոյն դանդաղութեան, մէկ վայրկեանին մէջ, մեծ քանակութեամբ մլուկ ջարդուփշուր հանելով ձեռքի բռնած լամպարին մէջ կը լեցնէր. ձեռքի լամպարը երբեմն մէկ կողմ դնելով, շապիկին օձիքին մէջ՝ կամ վարսիքին քաշային տակը փակած մլուկ մը իր թաքստոցէն մեծ ճարպիկութեամբ կը հանէր, երկու մատներուն մէջ աւոր ճակատագիրը որչեղէ վերջ կը նետէր . . . լուսնայ . . . լամպարին մէջ. լամպարը դարձեալ ձեռքը կ'առնէր, դարձերը տակին ու վրան, վերմակը իր ամբողջ երկայնքին լայնքին, քննուելէ, դնուելէ վերջ, այս անգամ կարգը քովը պատին վրայէն դէպ ի առաստաղ լեզուաբան չուող մլուկներուն կուգար, լամպարին կուտը զանոնք քիչ մը կը հալածէր, եւ ահա անոնք կ'իջնային . . . լուսնայ . . . կանթեղին բոցին մէջ. քաշ մը ծանրութիւն ունեցող մօրուքի անտառին մէջ ալ սպաստանած պէտք էին ըլլալ մլուկներու մէկ քանի աւաղակախուժներ, քանի որ խեղճ մլուկահաւաքը երբեմն երբեմն սեժով մը աւնոցմէ մէկ քանին կը փեթոտէր, բայց ի դուր, դուրս

չլին ելլեր այդ լաւագոյն թագստոցէն չարածծի կենդանիները . . .

Այն միջոցին երբ կը պատրաստուէր սլառիլու, ուզեցի խաղ մը ընել իրեն. ուժով մը հագացի, կանթեղը դլխուն մօտեցուց կէս մը անկողինին մէջ կանդնեցաւ եւ սկսաւ ակնապիշ նայիլ, ինքն ալ իր այդ վիճակէն ամոնալով անշուշտ . . . լուսնայ բրաւ, կանթեղը մարեց . . . բայց լոյս էր, ալ առաւօտ էր եղած եւ թագի շուներու դժոխային հաշու մին եւ կատուներու մլաւու մին հետտանը ներքեւ գտնուող կաթնալաճառին տաշակը, զոպ սկսած էր, ներդաշնակ եւ յուզիչ երեւէլներով սարսուցեղով ամբողջ տունը եւ . . . խեղճ նըպարավաճառը որ հայիւ 2 ժամ կրցած էր քնսնայ. խեղճ մլուկահաւաք . . .

ՀԱՃԻ ԳՈՆԻԿ

Ն Ա Ս Ր Ն Ե Ր

Երկու քաղաքացի սարսններ, դիւղացի մը հանդիպելով ուզեցին հետը գրօնուլ .

— Ըսէ՛ տեսնեմ դեղջուկս, ըսաւ մին ան'լրթօրէն, աւանան՞ի ես թէ՛ գրասաւ:

— Տէր Աստուած, պատասխանեց դեղացին անվրդով, շիտակը ըսելու համար, ճիշդ չեմ գիտեր, բայց սաստոյգ է որ, առ այժմ այդ երկուքին մէջտեղը կը գըտնուին:

* * *

Պարոն թագուր առաջին կարգի որսորդ մըն էր, երբեք որսէ մը ձեռնուտայն դառնալը չէր լսուած. միշտ բան մը կը գտնէր ծախու առնելու եւ իր իր որսացածը տուն բերելու:

Անցեալները դարձեալ Գատըզիւղ որսի ելնելով, նապատակ մը գնեց տուն տարաւ. բայց խարդախ ծախս. ըստալը հոտած նապաստակ մըն էր տուեր. սպասաւորը անախորժ հոտը աննելով, նապատակը քիչին մօտեցուց .

— Ի՞նչ կը հոտուրասա ծօ՛, դեռ քատորդ մը չեղաւ զարնելու:

— Յայտնի է պատասխանեց սպասաւորը պաղ արեամբ, ճիշդ ժամանակին զարկեր էր, սպա թէ՛ ոչ, բուլբուլին պիտի հոտի եղեր:

* * *

— Ի՛նչ, վերջուպէս իրար գասնք, վաղուց է որ զձեզ տեսած չէի:

— Հիւանդ էի, երեք ամիս շարունակ սենեակէս դուրս չեկայ:

— Ըսել է թէ հիւանդութիւննիդ ծանր էր:

— Ամենեւին, հիւանդութիւնս խիստ սղտիկ բան մըն էր, բայց զիս դարմանողը խիստ մեծ բժիշկ մըն էր:

* * *

Օր մը բարձրագոյն ընկերութեան մը մէջ, Ռօշիլաի հօր հարցուցին թէ, որքան բարեկամ ունի:

— Այժմու կացութեանս մէջ, չեմ գիտեր պատաս-

խանեց, որովհետեւ հիմայ, յաջողութիւն եւ հարստութիւն ունիմ. ձեր բարեկամ ըստձն, այս երկուքին չգրունուած ատենը կը յայտնուի:

* * *

- Կարծեմ թէ մէկ եղբայր մը ունիք:
- Այո, տիկին:
- Միայն մէկ հատ . . . :
- Այո, տիկին:
- Զարմանալի է այս, անցեալ օր քրոջ հարցուցի, երկու եղբայր ունիմ ըսաւ:

* * *

Երկու բարեկամներ մէկ շարթուան ամուսնացած՝ հետեւեալ շարթուան երբ իրարու հանդպեցան, իւրաքանչիւրը սկսաւ իր կնոջ գեղեցկութիւնը գովել:

—Իմ կինս, ըսաւ մին, եթէ գլխուն մաշերը քակելու ըլլայ, մինչեւ ծունկերը կ'իջնան:

—Այդ բան մը չէ, ըսաւ միւսը. եթէ իմ կինս գլխուն մաշերը քակելու ըլլայ, ամբողջովին գետինը կը թափին:

* * *

Մեռելակառքի մը կառավարը հիւանդանալով:

- Եկեղեցի կը յաճախէի՞ր . . . :
- Շիտակը տէր հայր, ըսաւ մարած ձայնով մը, մինչեւ այս տարիքս թէեւ եկեղեցիէ մը ներս ստք կոխած չեմ, բայց շատեր եկեղեցի տարած եմ:

* * *

Անցեալ օր Հաճի Մաթոս աղային կ'ըսէին թէ գաւաղը՝ որ տանեւութ տարեկան էր, ամուսնացնէ:

—Իե՞ս ժամանակը չէ, պատասխանեց, քիչ մը խելքը գլուխը գայ, յետոյ:

—Սեղքը գլուխը գայ . . . ըսաւ բարեկամներէն մին, այն ատեն երբեք չպիտի ամուսնանայ:

* * *

Պարոն Յ** որ հոչակաւոր պատկերահանի մը գացած էր իր պատկերը գծագրել տալու, անոր աւարտած պատկերի մը առաջը կենալով, ըսաւ:

—Ահաւասիկ սքանչելի գործ մը, բայց ի՞նչ սոսկալի դէմք, ո՞ր սատանի դիմագծերէն օրինակեցիր այս այլանդակ գլուխը:

—Բայց պարոն, քրոջս պատկերն է . . . :

—Ո՛հ, հազար ներողութիւն, կակազեց պարոն Յ** բոլորովին շուարելով, եւ գործած սխալը դարմանելու մտք յարեց. յիշաւ, վերջին աստիճան ձեզ նմանելէն դուշակելու էի որ ձեր քայրն է:

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

Հրատարակուեցաւ Տօքթօս Մանուէլ պէյ Բ Յ Իւթիւճեանի Առաջնորդ Առողջապահութեան Գ. հատորը «Առողջապահութիւն վարժարաններու» Գին մէկ դասկեկան:



ԶՈՒԱՐ ՃԱԼԻՔ

—Տեսէք տիկին, կ'ըսէր Բարիզցի մայր մը, իր գեղջիւռհի բարեկամին, տղուս չահած մրցանակը:

—Կը հասկնամ ձեր յուզումը, տիկին, ես ալ այդպէս յուզուեցայ երբ երկրագործական ցուցահանդէսին մէջ մեր գիրուկ հորթը Բոբայլ մը ստացաւ:

* * *

Երիտասարդ մը ներկայանալով Մօսկի դիակնարանը կը հարցնէ պաշտօնեային:

—Երկու օրէ ի վեր զօքանչս անհետացած է. կը հաճի՞ք անգամ մը նայիլ, հո՞ս չըլլայ:

—Ձեր զօքանչը . . . բայց պարոն, չեմ ճանչնար զինքը. գոնէ իր կերպարանքը բացատրէիք:

—Ո՛հ շատ դիւրին է. թոթովախօս էր . . . :

* * *

—Ինչպէ՞ս—ճաշելէ՞ վերջ ծով կը մտնաք:

—Օ՛հ, մնաս մը չունի քանի որ կերածս ձուկ էր . . . :

* * *

—Բարեկամ, տիկինը երբ բանի մը վրայ մտածէ ինչո՞ւ երկու ձեռքերը ծնօտին տակ կը դնէ:

—Որպէս զի բերանը գոյ մնայ ու իր մտածման մէջ չի խանգարուի:

* * *

Վաթսուներ անցուկ կոյր մուրացիանի մը կուրծքէն կախուած տախտակի մը վրայ գրուած էր հետեւեալը.

«Գիթացէք թշուառ որրին»:

* * *

—Բարեկամ, իմ վերջին յողուածիս մասին ի՞նչ է ձեր կարծիքը:

—Իրաւոր արժէք մը չունի . . . :

—Գիտեմ թէ ձեր կարծիքը արժէք մը չունի . . . բայց ամէն պարագայի մէջ կ'ուզեմ խմանալ:

* * *

—Ինչպէ՞ս, բարեկամ, օգուտ մը տեսա՞ք ջերմուկներէն:

—Գացած ատենս, տասը տարեկան աւելի մեծ կը կարծուէի, վերադարձիս՝ տասը տարեկան աւելի երկտասարդացած կ'զգամ ինքզինքս. հետեւաբար թուաբանական հաշուով, ուր սր էինք հոն ենք:

* * *

Երեկոյթի մը մէջ գիրուկ ու տարէց տիկին մը նազանքով:

—Կը ներքէ սիրելի բարեկամս, կրնամ արդեօք գիտնալ թէ ի՞նչ պատճառաւ երեկոյթին սկիզբէն ի վեր այդչափ դեռատի օրիորդները թողլով, ինձ հետ պարեցիք միշտ:

—Որովհետեւ տիկին, բժիշկը պատուիրած է ինձ կարելի եղածին չափ շատ քրտնիլ . . . :

ՄԷՆ-ՏԻՍՆ



Ք Ա Ր Ո Ջ Ն Ե Ր

Եկեղեցւոյ վարդապետք կամ քարոզիչք (յարգաճեցեալ) փոխանակ ըստ պարտուց, կենաց բանին քարոզութեամբ հաւատացելոց բարեպաշտական զգացումները արծարծելու, փոխանակ աւուր պատշաճի քարոզներով (նշէ ասոր մօտան շատոնց անցած է) ժողովուրդը կրօնի մէջ մարդելու, սկսած են ժամանակէ մը ի վեր եկեղեցեաց բեմերէն խիստ անպատշաճ եւ օտարօտի ունայնարանութիւններով զգուանք եւ ձանձրոյթ պատճառել ունկնդիր ժողովուրդին:

Եկեղեցւոյ քարոզիչները պէտք է լա՛ւ գիտնան թէ ժողովուրդը փափաքող է լսել իրենցմէ միմիայն Աստուածային պատգամաց հոգեւորոգ քարոզութիւններ, եւ ո՛չ թէ մասնաւորաց նկատմամբ նպատակաւոր ակնարկութիւններ, հին ու նոր հաշիւներու կամ խնդիրներու վերաբերմամբ տաղտկալի տեսութիւններ, որոց ի լուր ժողովուրդը կը դայթակղի եւ կը մեկնի այդ սրբավայրէն իր յուսացածէն շատ տարբեր եւ շատ տխուր տպաւորութեան մը տակ . . . :

Կուք, եկեղեցւոյ այս կարգի քարոզիչք, պէտք է գիտնաք թէ ժողովուրդը ո՛չ դուրսը եւ ոչ մանաւանդ եկեղեցւոյ մէջ չի հետաքրքրուիր հասկնալու մասին թէ ի՞նչ է կամ որո՞նց հետ է ձեր հաշիւը, ի՞նչ է սըվոր նըվոր հետ ձեր ունեցած վէճը եւ ոչ իսկ ձեր բրած ակնարկութեանց շարժառիթը. ժողովուրդը եկեղեցի կը յաճախ միմիայն իր աշօթից մրմունջները՝ առ Աստուած բարձրացնելու եւ հոգեշահ քարոզներ լսելու եւ ոչ թէ ձեր «փնտրութիւն»-ը մտիկ ընելով, ակամօ յոգնեցնելու, որոնց մէջ կրօնը ակնարկող բաւ մը անգամ չի կայ:

Քարոզիչք եկեղեցւոյ, գիտակցութիւն ունեցէք ձեր մեծ պաշտաման. դուք՝ Աստուածային պաշտամանց ու Աստուծոյ փառացն սպասաւորն էք, իր խորհրդոց մատակարարը ու շնորհաց բաշխողն էք, ձեր պարտքն է իր Աւետարանը բացատրել, եւ հաւատքին ճշմարտութիւնները ուսուցանելով՝ միշտ փառ պահել անոր սրբազան հուրը ձեր հոգեւոր խնամաց յանձնեալ ժողովուրդի սրբին մէջ, հասկցա՞ք հիմայ:

ՍԵՂԵՍՈՍ ԱԼՖԵՐԵԱՆ

Յ. Ս. ՀԱԶԱՐԱՊԵՏԵԱՆ

Ալցելու համարակալ

Որ Կ. Պոլսոյ քանի մը համբաւաւոր վաճառատանց մէջ սյցելու համարակալի պաշտօնը կը վարէ, արամադրելի ժամեր ունենալով պարտաստ է ուրիշ վաճառատանց մէջ եւս նոյն պաշտօնը ստանձնել եւ մասնաւոր դասեր տալ տոմարակալութեան, թուարանութեան, հայերէն լեզուի եւ շարագրութեան եւ բնդհանուր կերպով աւանդել տարրական եւ բարձրագոյն նախակրթարանի ամէն ուսմունք, խիստ դիւրութեամբ մէթոտով եւ դիւրամատչելի պայմաններով:

Դիմել լրագրոյս անօրինութեան:

Հ Ա Ր Յ-Պ Ա Տ Ա Ս Ի Ա Ն Ի

- Ի՞նչ է դիրքը:
- Անքուն բարեկամ մը:
- Ի՞նչ է բարերարութիւնը:
- Ընդհանուր առմամբ ապերախտներ հասցնելու արուեստ մը:
- Ի՞նչ է բժիշկը:
- Մարդ մը որ ձեռքը հրամանագիր ունի ուղածին չտփ անդիի աշխարհ մարդ զրկելու:
- Ի՞նչ է դադանիքը:
- Բան մը զոր կինը եթէ չյայտնէ կը մեռնի:
- Ի՞նչ է հոգաբարձութիւնը:
- Իր ազգականները ձոխ ամականով հոգալու նորմէթոտ մը:
- Ի՞նչ է խումարալուծութիւնը:
- Քիչ ժամանակի մէջ հարստանալու երազ մը:
- Ի՞նչ է վարժապետութիւնը:
- Հոգաբարձու ազաներու խաղալիք մը:
- Ի՞նչ է գինովութիւնը:
- Մտա ծուռնք փարատելու պատրուակ մը:

Պրուսա

Վ.Ա.ՀԱՆ

Է Ր Ի Կ Կ Ն Կ Ա Ն

ՓՈԽԱԴԱՐՁ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Անգղիացի Ին մը մահուան դուռը հասած, էրիկը քովը կանչեց եւ բաւ, քեզի գաղանիք մը ունիմ յայտնելու, այս գաղանիքը յանցանք մըն է որ քեզի գէմ դորձեր եմ, բայց նախ խոստացիր որ պիտի ներես ինձիս:— Կը խոստանամ ըսաւ էրիկը. ան ատեն հոգեւարք կինը խոստովանեցաւ իր ուրիշ մէկը սիրելը որուն անունն ալ առուաւ «կը ներեմ բաւ էրիկը պաղ կերպով. բայց դուն ալ կը խոստանա՞ս իմ քեզի գէմ դորձած մէկ յանցանքաներէլ» բոլոր սրտիւ գոչեց հոգեւարքը, լսէ ուրեմն կըրկնեց էրիկը «ես գիտէի քու այդ անհաւատարմութիւնդ իր ամէն պարագայներովը եւ ասոր համար թուեաւորեցի զքեզ որով պիտի մեռնիս հիմայ»:

ԱՆՆՅԻՆ ԽՐԱՏԸ

Անցի սեղանաւոր մը երկըն նոր եկած իր աշկերտին՝ արհեստը սովորեցնելու համար հեռեւեալ խրատը կուտայ: Մընչի կ թէօրէ՛ս, ֆլօս եկո՛, հմայեկս անցիր սանդղըն գլխը իւր թէնպիհաթս թէքմիլ տի՛անիմ, գիւնչիւ մեր սարճութիւնը աճայիպ սէնահաթ միէ, մխէլա հէրիֆին մէջը քրմից վիօսկիւ մը կու բերէ իւ կըսէ «սարաֆ չունու պող», կառնիս ու վճղնէին աչքը կը դնիս «էօքսիւկ տիւր, քէ օսիւկ տիր» կըսես ու ձեռքը զինն հից տասը զըչ պակաս կը դնես տէֆ կանես: Ա.

— ԳԵՇԵԸ

«ԾԱՂԻԿ»Ի ՀԵՌՄԱՆՈՒՄՆԵՐԸ

ՖԵՐԻԳԻԻՂ, 13 ՅՈՒԼԻՍ.— Սյս գիւղի առժամանակեայ թաղականներուն բէտէն յիշին բէշերը Բաբեալ աթոռներուն փակած ըլլալով, ի մօտայ թաղեցիք պէտք եղած միջոցներուն պիտի դիմեն՝ զիրենք այդ անտանելի վիճակէն ազատելու համար, զոր ունի ականջս լսելոյ յուրցէ . . .»:

ԵՒՆԻ-ԳԱՌՈՒ, 13 ՅՈՒԼԻՍ.— Թաղական Խորհրդայ անդամներուն միջեւ Էլեւըն փրթաւ, եկեղեցւոյ պատկան տուներու շինութեան առթիւ հաշուական անհամաձայնութեան հետեւանքով, 40 ոսկի անյայտ եղած է:

ՆԻՎՈՄԻԿԻՍ, 14 ՅՈՒԼԻՍ.— Կէտիկ Փոպայի վարժարանէն հասաւ տեղւոյս մանկարանին: Մանրամասնութիւնք յառաջիկային:

ՄԱԳԻԿԻՒԻՂ, 14 ՅՈՒԼԻՍ.— Աղջկանց վարժարան մը շինելու որոշում արուեցաւ, որպէս զի կարելի ըլլայ մանչերը աղջիկներէն զատել. Կակիկին ճառարայ օրերս նոր թափով կը պատմուի հոս, ամէն տան մէջ:

ԿԵՏԻԿ ՓԱՇԱ, 15 ՅՈՒԼԻՍ.— Նոր դասատուներ կը փնտռուին նոր աշակերտներով, եւ նորագոյն անօրէնով: Այսքը Ուսումն. Խորհուրդը պիտի ընէ:

ՆԱՌԼԸ ԳԱՌՈՒ, 15 ՅՈՒԼԻՍ.— Թաղական ազաները պատիժի էջաք մը հանեցին: Կիրակի օրերը ժամ չգացող աշակերտները առաջին անգամուան համար, եկեղեցւոյ նկուղին մէջ գտնուած ննջեցեալին պիտի ընկերակցին եղեր ժամերով: Եթէ այս յանցանքը երկրորդեն . . . նընջեցեալին հետ թաղուելու պիտի դատապարտուին . . . անշուշտ:

Ա Ղ Գ Ա Յ Ի Ն

Յ Ո Ւ Ն Ե Ա Ն

Պ. ՄԱՏԹԵՆՈՍ ՄՍԱՌՈՒՐԵԱՆԻ

Տոհմային գրականութեան և դաստիարակութեան բազմամեայ մշակին՝ Պ. Մատթէոս Մամուրեան, իր տկարութեան առթիւ և բժշկաց խորհրդով՝ պարտաւորուած է թողուլ իր սիրած աշխատութիւններն և հանդատութեան մէջ անցնել իր բազմարեղուն կենաց ձերութեան օրերը:

Պ. Մամուրեանի կեանքը բեղմնաւոր է ամէն տեսակէտով, թէ՛ գրական ասպարէզին մէջ և թէ՛ դաստիարակութեան:

Պ. Մամուրեան նախկին «Ծաղիկ» թերթի խմբագրութեան մասնակցութենէ զատ՝ յիշմիր և ի Կ. Պոլիս, այսօր շուրջ 30 տարի է, որ կը հրատարակէ «Արեւ. Մամուլը»:

Պ. Մամուրեանի գրական երկասիրութիւնները բազմաթիւ են՝ վիպական, նամակագրական, թարգմանական, թատերական, մանկավարժական, պրոսական, իմաստասիրական եւն.:

Արդ՝ մի այսպիսի քրտնաթոր և բազմաբզիւն Մշակի գրական և դաստիարակական Յորեւեանը տօնելու համար՝ կը յայտարարուի թէ՛ իր գրագիտական հանձնարը գնահատուներու և երախտագէտ աշակերտներու վազուց տածած փառքանաց համաձայն՝ յատուկ մասնախումբ կազմուած է Իղմիրի Առաջնորդ Տ. Մելքիսեդէկ Սրբբազան Հօր նախագահութեամբ:

Յորեւեանի հանգեւը պիտի կատարուի յառաջիկայ Հոկտեմբեր 17/29 կիրակի օր:

Դրամական և այլ նուէրներ, հեռագիրներ, ուղերձներ և ամէն տեսակ թղթակցութիւնք, որք պիտի արձանագրուին և ապա մասնաւոր տեղեկագրով հրատարակուին, կ'ուղղուին Ս. Նախագահին հետեւեալ հասցեով:

Տ. Մելքիսեդէկ Ս. Արքեպիսկ Մորմստանց Իգլիս

ՀԱՅ-ՀՈՒՍԷԱԿԱՆԱՑ

ՊԱՏՐԻԱՐԻԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Սինոզը կազմող 13 եպիսկոպոսները, նախագահութեամբ Տ. Աւետիս Արքեպի չարեքաբթի առաւօտ հաւաքուեր են Ս. Աստուածածին եկեղեցւոյն դասին մէջ, ուր գրասեղաններ և իւրաքանչիւր եպիսկոպոսի համար աթոռներ, և ամենուն առջեւ թուղթ գրիչ գրուեր է: Նոյն միջոցին Ս. Հայրապետութիւնը սեպտեմբեր 17-ը պարտաւոր ըլլալով, եպիսկոպոսները դէպ ի այն կողմը դառնալով, ուխտեր են առանց որ և է նկատման, լոկ եկեղեցւոյ եւ հասարակութեան շահը նկատաւորութեան առնելով կատարել ընտրութիւնը: Այս արարողութենէն յետոյ՝ եպիսկոպոսները մի առ մի իրենց տեղերը բազմեր են, և իւրաքանչիւրը իր քուէն թուղթի մը վրայ գրելով պահարանի մը մէջ դրուեր, և վրան անունը նշանակելէ յետոյ մէջտեղը գտնուած պարտաւոր սկիզի մը մէջ ձգեր է: Յետոյ քուէհամարը կատարուելով Տ. ՊՕՂՈՍ ԵՊԻՍԿ. ԷՄՄԱՆՈՒԷԼԵՆ ընտրուեր է Պատրիարք որ արարողագետին միջոցաւ հրաւիրուեր է նախագահական աթոռ, և եպիսկոպոսները կարգաւ գալով ընտրեալին աջը համբուեր են. ապա եկեղեցական զգեստ բերուելով նորընտիր Պատրիարքը զգեստաւորուեր է և եկեղեցւոյ դռները բացուելով ընտրութիւնը՝ դուրսը գտնուողներուն հազրուուեր է:

Նորընտիր Պատրիարքը իսկոյն առաջնորդուեր է Հանգուցեալ Տ. Ազարեան Պատրիարքի մահուանէն ի վեր փակ գտնուած Պատրիարքարանի դահլիճը և հոն ընդունուեր է իրեն շնորհաւորութեան եկողները:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԵՐԻՏԱՍՍՈՐԴԱՅ ԵՒ ՄԱՆՉ ՏՂԱՅՈՑ
ԶԳԱՍՎՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ
(Գ Ի Զ Ո Ւ Թ Ի Ի Ն)
Թարգ. Գերմաներէնէ

Հայրե՛ր, մայրե՛ր, փութացէ՛ք կարգալ այս
գրքոյկը, եթէ կը սիրէ՛ք ձեր զաւակաց առողջու-
թիւնը, եթէ կ'ուզէ՛ք որ ձեր շնորհիւ զերժ մնան
անոնք պատանեկան կեանքի մէջ բոյն դնող վատ
ունակութենէն:

Դաստիարակնե՛ր, խնամակալնե՛ր, փութացէ՛ք
կարգալ այս գրքոյկը զի ձեր բարերար իրատներով
ձեր սաներուն օգտակար ըլլալու բարեբաղդու-
թիւնը կունենաք:

Չափահասներ, դուք ալ փութացէ՛ք օգտուիլ
առիթէն՝ ձեզի համար ալ օգտակար հրահանգներ
պիտի գտնէ՛ք հոն:

Կեդրոնատեղին է Պալէնց գրատունը. Չաքմաք-
ճըլար թիւ 20.—կը ծախուին աւելին էօնիւ ջը-
րավաճառ Ստեփան աղայի կրպակը: Գին 2 զրշ:

ԳՐԱՏՈՒՆ-ԿԱԶՄԱՏՈՒՆ
Զ Ա Ր Գ Ա Ր Ե Ա Ն

Պոլիս Չախմաքըլար թիւ 50

Կը վաճառէ ու կը գնէ ամէն տեոակ հին և
նոր գրքեր, հանդէս ու լրագրեր ևն:

Լրագիրներէ պակաս թիւեր ունեցողները, ի-
րեն կրնան գիմեր

Կազմեր վայելուչ անդղիական և տոկուն:

Դիմեցէ՛ք և գոհ պիտի մնաք:

Է Ք Ի Թ Ա Պ Լ

[ՄԻԱՅԵԱՂ ՆԱՀԱՆԳԱՅ]

ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ

Կենաց Այսահովագրական Ընկ.

ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԻՆ Է

1 Միլիառ 227 միլիոն Փրանկ

ՆԵՐԿԱՅՐԵՆԵՐԻՆ ԿՕՒՍՈՑ

Գ Ա Ռ Ն Ի Ե Ա Ս Տ Ո Ւ Ե Ա Տ Ո Ւ Ր

ԹԱՇՃՆԱՆ ԵՂԲԱՐՔ

Բերա Մեծ Փողոց թիւ 308 Բոնֆորտիայի դիմաց

Պատիւ ունին ժողովուրդին բոլոր քաղմութիւ յա-
ճախորդաց թէ իրենց վաճառատնիք վերատին բացուած
է, միեւնոյն տեղը, ուր կը ծախուին ըստ առաջնոյն
կանանց շրջագրեալի համար ամեն տեսակ պիտոյք,
Տապալտ, կոճակ, սաբէնէի, ժապուէն, ժանեակ, և այլն
և այլն. ու կանանց արդուզարգի վերաբերեալ իրեզնե-
ներ, Բարիդի առաջնակարգ գործարաններէ պատրաս-
տուած: Այս վաճառատուն իր 25 տարուան յարատե-
ւութեամբ արդէն արգոյ յաճախորդաց վստահութիւնը
գրաւած ըլլալով աւելորդ կը համարուի կրկին յանձնա-
րարել:

[Հաստատեալ յամից 1852]

ՏՔՐ. Ս. ԽԱԶԱՏՈՒՐ ԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄՆԱՐՈՅԺ

Թ/Ո 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը - Տիշդ Չըպուգ-
Տեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենա-
սաստիկ ցաւած ակոսներն մէկ անգամէն կը լեցուին,
ցաւով դիմե՛ու եւ բուժուած վերադառնալու պայ-
մանաւ:

Նորահնար եղանակաւ, նուրբ, ճաշակաւոր եւ զի-
մացիուն արհեստական ակոսներ կը պատրաստեն, յար-
եւ նման բնականի, դէմքի ձեւաւորութիւն ըստ տա-
րիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն և
բաշխաւորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կը բուժուին,
ինչպէս նաեւ թմրեցուցիչ դեղերու, եւ ամենակատարե-
լագործեալ արքաններու միջոցաւ առանց ցաւի ատամ-
նահանուծիւն:

Յ. Գ. Չմեռները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր),
ինչպէս նաեւ ամէն օր, մինչեւ կէս գիշեր) հիւանդ
կընդունին Բերայի գործատեղին:

Ա Ձ Դ



Այս անգամ կը վաճառուին
մեծ ու փոքր քանակութեամբ
Ազգ. Հիւանդանոցի սեպտա-
կանմաքառա դերձաններն հը-
նարիչ Մետրոպոլիցի գրատնե-
տակն որ ի Կ. Պոլիս Գա-
մանտո խան թիւ 1:

Այս առթիւ կը խնդրուի
Արգոյ հասարակութենէն որ
փութան փորձել այս դերձաններն: Փորձառու եւ մաս-
նազէտ անձինք հաստատած են առաւելութիւնը հրա-
պարակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն:

Փորձեցէ՛ք և անմիջապէս պիտի տեսնէք առաւե-
լութիւնը:

Եւ միանգամայն օգնած պիտի ըլլաք Ս. Փրկչի
Ազգ. Հիւանդանոցի հարիւրաւոր խեղճ եւ անկար պա-
տըսպարելոց:

Բաժանորդագրութիւն [կանխիկ]

Պոլիս եւ Գաւառներ Տրին. 50, Վեցմս 25, Եռմս 15 զշ.
Օտար երկիրներ » 12, » 6, » 3 Քր.
Դրամի տեղ բոլորայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն:
Թղթատարն ծախքը մեր վրայ է:

ԾԱՂԻԿԻ Խճբագրութեան եւ Վարչութեան վերա-
բերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Առ

ՄԱՐՏԻՐՈՍ ՏԷՕԲՄԷՃԵԱՆ

ՏՆՕՐԷՆ ԾԱՂԻԿ ԵՄԲԱԹԵՐԹԻ

Ղալաթիա, Նորատունկեան խան.

Արտոնատեր Ա. ՍԱԲԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԻՊԷՐԵԱՆ

Զիւմպիւլիւ խան միջնայարկ թիւ 18